

ՎԻԵՆԱՅԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆԸ

Նկատի առնելով բանախօսութեան համար տրամադրուած կարձ ժամանակը, կ'ուզեմ շատ համառօտ ներկայացնել Վիեննա-յի Մխիթարեան Տպարանի պատմութիւնը:

1773ին, Մխիթարեան Մխաբանութեան բաժանումն վերջ, Վենետիկին հեռացող Միաբանները իրենց կենդրոնը հաստատեցին մօտաւոր Թրիեստ քաղաքը, որ այդ ժամանակ մաս կը կազմէր Աւստրիական կայսրութեան:

1775ին Մարիա Թէրեզիա կայսրուհին յատուկ արտօնագրով թույլատրեց Մխիթարեան Հայերուն հաստատուիլ Թրիեստ եւ այնտեղ ունենալ ո՛չ միայն վանք ու եկեղեցի, այլ նաև սեփական տպարան՝ Հայերէն եւ լատիներէն տառերով:

Տարի մը վերջ, 1776ին, Թրիեստի Մխիթարեան տպարանէն լոյս տեսաւ առաջին հայերէն գիրքը նուիրուած Աստուածամօր: Ասիկա Մխիթարեան առաջին տպարանն էր, որովհետեւ Վենետիկի մէջ Մխաբանութիւնը դեռ չունէր իր սեփական տպարանը:

1805ին, երբ Թրիեստ ինկաւ ֆրանսական իշխանութեան տակ, աւստրիահպատակ Մխիթարեան Հայերը մատնուեցան նիւթական ծանր տագնապի եւ 1810ի Հոկտեմբերին, Թրիեստի մէջ ամէն ինչ լքելով փախստական հասան կայսրութեան մայրաքաղաքը՝ Վիեննա:

Քանի մը ամիս փախստականները վարձով բնակեցան Սերպիթներու վանքին մէջ: Բայց Դեկտեմբերին, դեռ առանց սեփական տուն ունենալու, Ֆրանց Ա. Կայսրէն արտօնագիր ստացան ունենալու իրենց սեփական տպարանը «արեւմտեան եւ արեւելեան լեզուներով»:

1811ի Փետրուարին, երբ Վիեննայի մէջ ստացան Վեղարաւորներու լքուած մէկ վանքը, իրենց առաջին գործը՝ եղաւ՝ բնակութեան համար յարմարութիւններ ստեղծելու հետ՝ միաժամա-

նակ տպարանի մը համար հարկաւոր տեղն ու գործիքները հոգալ:

1812ի Յուլիսին այդ տպարանէն լոյս տեսաւ առաջին հայերէն գիրքը՝ նորի Աստուածամօր: Նոյն տարին տըպուեցաւ գերմանէրէն առաջին գիրքը՝ ձիերու մասին գիտական աշխատութիւն մը:

Հազիւ տպարանը գործելու սկսաւ, մօտակայ տպարաններ փորձեցին խանգարել անոր գործունէութիւնը. քաղաքապետարան գիմեցին բողոքելով, որ այդ տպարանը շատ հաւանօրէն առանց թոյլառութեան կ'աշխատի: Անշուշտ դժուար չեղաւ հերքել անոնց բողոքը, քանի կար կազմերական արտօնագիրը:

1814ին Վիեննայի մէջ տեղի ունեցաւ Նախոլէնի գէմ յաղթական պետութիւններու վեհաժողովը՝ «Վիեննական քոնկրես»ը: Այդ առիթով Միսիթարեան տպարանէն լոյս տեսաւ օտարներու համար պատրաստուած ֆրանսէրէն առաջին գրութիւնը՝ «Վիեննայի առաջնորդը» (guide), որու մէջ նշանակուած էին նաեւ տեղական պետական անձնաւորութիւններու, ինչպէս նաեւ օտար պետութիւններու ներկայացուցիչներու անուններն ու հասցէնները:

Արդէն 1812ին կայսերական հրամանագրով Միսիթարեան տպարանին տրուած էր մենաշնորհը լատիններէն պատրաստամատոյցներ եւ ժամագիրքեր հրատարակելու ամբողջ կայսրութեան տարածքին համար, բայց Հունգարիայէն: Բայց միայն 1824ին տպարանը կրցաւ լոյս ընծայել լատիններէն ժամագիրքը, եւ 1825ին՝ պատրաստամատոյցը: Յաջորդող տարիններուն լոյս տեսան նոյն հատորներու միշտ աւելի կատարելագործուած հրատարակութիւնները: Այդ մասին Անտոն Մայեր իր Վիեննայի տպարաններու պատմութեան մէջ կը գրէ հետեւեալը. «Միթարեան տպարաններու լատիններէն պատրաստամատոյցները կարելի է դասել տպագրութեան դասական շրջանին ընդհանրապէս լոյս տեսած լաւագոյն հրատարակութիւններու կողքին»:

Վիեննայի միսիթարեան տպարանը սկզբէն յայտնի էր որպէս բազմաթեզու տպարան: Հայերէնէն ու լատիններէնէն վերջ չուտով լոյս տեսան յունարէն գիրքեր, յետոյ սլաւական ազգերու համար կիւրեղեան տառերով հրատարակութիւններ:

1818ին Միսիթարեան տպարանէն լոյս տեսաւ առաջին սերպէն-գերմանէրէն-լատիններէն բառարանը, որուն հեղինակն էր սերպ յայտնի գրող Վուք Քարաճիչ: Քարաճիչ՝ Թուրքերու դէմ սերպերու ձախող ապստամբութենէ մը վերջ – որուն մասնակ-

յած էր ան- փախաւ Վիեննա, ուր ապրեցաւ 50 տարի՝ նույի-
րուելով սերպերէն լեզուի, գրականութեան ու պատմութեան ու-
սումնասիրութեան: Քարածիչ կը նկատուի սերպերէն գրական լե-
զուի հիմնադիրը: Անոր գրեթէ բոլոր գործերը տպուած են Մ-
խիթարեան տպարանի մէջ, որոնց Կարգին նաեւ Նոր Կտակարա-
նի սերպերէն թարգմանութիւնը, որ մեծապէս նպաստեց սերպե-
րէն գրական լեզուի զարգացման:

Մի իթարեան տպարանի սերպերէն հրատարակութիւններու մէջ պէտք է յիշել նաեւ Մոնթենեկորցի մեծ բանսատեղծ Փեթար Նըկուչի մէկ գիրքը՝ «Լեռան պասկը» (1847), որ Մոնթենեկորցի ազգային դիւցազներգութիւնն է:

կարճ ժամանակի մէջ Մխիթարեան տպալրանէն լոյս տեսան
եւրոպական գրեթէ բոլոր լեզուներով հրատարակութիւններ՝
պուլկարերէն, չեխերէն, լեհերէն, ռուսերէն, հունգարերէն եւն.
նաև արաբերէն եւ եբրայերէն։ Հրատարակուած նիւթե-
ինչպէս ընդհանրապէս այդ ազգերու լեզուին, գրականութեան ու
ըստ հանրապէս այդ գրութիւններ էին, որով Մխիթարեան տը-
պատմութեան հայող գրութիւններ էին, որով հայութային զարդացման մէջ։
պարանը մէծ դեր ունեցաւ անոնց մշակութային զարդացման մէջ։
Յիշենք, օրինակի համար, քերականութիւններ՝ ռուսերէն, հուն-
գարերէն, արաբերէն, եբրայերէն լեզուներու համար, բառարան-
ներ՝ թրքերէն-հայերէն-ֆրանսերէն, յունարէն-իտալերէն-հայերէն-
թրքերէն եւն։

Այստեղ մասնաւոր կերպով պէտք է յիշել առաջին ճափո-
ներէն-գերմաներէն բառարանը, որ լոյս տեսաւ Միխիթարեան
տպարանէն 1851ին: 1034 տառանշան ունեցող ճափոներէն լեզուի
այդ գրութիւնը միայն Միխիթարեան տպարանը կրնար լոյս ըն-
դայի: Նոյն բառարանը այսօր հազորագիւտ հնատիպներէն է:
2007ին, հնատիպներու միջազգային կայքէջի մը մէջ նշուած է
հետեւալլ. “The Japonese letterpress is very finely executed by the well-
known printing-office of the Mechitharists, famous for the printing of oriental
languages”:

1838წნ თყვარანը იւნეგათ ჩე սხეფალკან ძილულარანը, იუტ-
ძილულებეან წაგებ ხელისალკან ენეოსნერეზნ ნახეს არაერებზნ, ხე-
რავებზნ, ასორებზნ, ღამთებზნ, ხეზოვანებზნ, ქრაგებზნ, ასანსკრებთ,
დაშინებზნ ხე ჯინარეზნ თავისებრ: სიკა დარიც ქერღალირისებან
(1898) უწესებულებან თყვარანზნ ლუს თხესალ აშათარადი მტკ ა-
დიზებე (შე ირჩესა დაქმისაქ) 50 ენეოსნეროუ ნერაულებ ქერისე-
ჯეალ წილი ენეოსნერე ნახეს ასანსკრებთ ის ჯინარეზნ:

1848ը յեղափոխութիւններու տարին էր: Խռոված ամբոխը յարձակեցաւ նաեւ վանքի վրայ բողոքելով, որ այստեղ օտարներ կ'աշխատին, տուրք չեն վճարեր, տեղացիններուն հացը կ'ուտեն եւն: Միաբանութիւնը ստիպուեցաւ թռուցիկ մը տարածել՝ բացատրելով որ տպարանը օրէնքով կը գործէ, աշխատողները տեղացիններ են, Միաբանութիւնը արտասահմանէն հայ բարերարներէ օգնութիւն կը ստանայ, որով երկրին օգտակար կը դառնայ: Այդպէս փոթորիկը անցաւ բայց տպարանը կարճ ժամանակ փակ մնաց:

1849ին տպարանը պետական պատուէր ստացաւ դրոշմելու հունգարական դրամանիշներ: Ասոր համար ստեղծուեցան արագատիպ մամուլներ, եւ Աբբահօր անմիջական հսկողութեան տակ պատուէրը կատարուեցաւ մեծ յաջողութեամբ: Տարի մը վերջ եւ լեմուտքի նախարարութիւնը գնեց այդ մամուլները եւ տուաւ ազգային տպարանին:

Այս շրջանին պետական պատուէրներով լոյս տեսան Միսիթարեան տպարանէն օրինագրքեր, դասագրքեր կայսրութեան տարբեր ժողովուրդներու լեզուներով: Հրատարակուեցան գերմանէրէն պարբերաթերթէր, ինչպէս «Կայսերական արքունիքի եւ ազգային թատրոնի» թերթը, որ տարիններով տպուեցաւ այստեղ:

Վիեննայի Միսիթարեան տպարանը ունեցաւ բնականաբար իր զարգացման, ինչպէս նաեւ անկման շրջանները: 1812ին տպարանը սկսաւ երկու փայտեայ մամուլով: 1835ին անոնց թիւը հասաւ տասնորդինգի: 1836/1837ին սկսան գործել երկաթեայ մամուլները: 1841ին տպարանը ստացաւ իր արագատիպ մամուլը: 1855ին մամուլները սկսան աշխատիլ չոգիով: 1970ականներուն առնուեցան առաջին օֆսեթ մեքնանները 2 եւ 4 գոյներով:

1812ին տպարանը սկսաւ վեց աշխատողներով: 1833ին անոնց թիւն էր ութմուն եւ ԺԹ. դարու վերջաւորութեան՝ եօթանասուն: Ի. դարու կէսին՝ քառասուն եւ վերջին տարին՝ 1998ին քսան:

Միսիթարեան տպարանը աշխատեցաւ նաեւ բարեգործական նպատակներով: Հ. Արիստակիս Արքեպ. Ազգարեան Աբբահայրը՝ հրատարակչական ընկերութիւն մը հիմնեց աղքատ ժողովուրդին մէջ լաւ գրքեր տարածելու նպատակով: Ընկերութեան անդամները որոշ գումար մը վճարելով ամէն տպուած գրքէ կը ստանային 2-6 օրինակ՝ աղքատներուն բաժնելու համար: 1828-1849,

20 տարուան ընթացքին տպուեցան 92 գիրք՝ ժողովուրդին բաժնելով գրեթէ կէս միլիոն հատոր: 1849ին նիւթական դժուարութիւններու պատճառով դադրեցաւ այդ նախաձեռնութիւնը: 1862-1866 նորէն շարունակուեցաւ՝ դարձեալ 35 գիրք տպելով: Կրկին դադրեցաւ նիւթական պատճառով:

1870ական թուականներուն Միաբանութիւնը նիւթական ծանր տագնապի մատնուեցաւ, Գերմանական-ֆրանսական պատերազմի պատճառով: Ունեցած կարուածները ստիպուեցաւ ծախել եւ նոյնիսկ տպարանը կարճ ժամանակով վարձու տալ: Այս ըրջանին դադրեցաւ նաեւ «Եւրոպա» երկչափաթաթերթը, որ մկան էր տպուիլ 1845ին:

Բարեբախտաբար, Գերագ. Արսէն արք. Այտընեան Աբբահօր նախաձեռնութեամբ 1887ին «Հանդէս Ամսօրեայ» հայպիտական թերթի եւ 1890էն սկսեալ «Ազգային մատենադարան» մատենաշարի, ինչպէս նաեւ գերմանական թերթերու հրատարակութիւնը մնայուն գործ հայթաթեցին տպարանին:

1914ի առաջին աշխարհամարտին կայսրութեան կործանումը շատ վնասեց նաեւ Միսիթարեան տպարանին: Հսկայ կայսրութենէ մը մնաց միայն փոքր Աւստրիան: Երկրորդ աշխարհամարտի հետեւանքով եւս նիւթական ծանր վնաս կրեց Միաբանութիւնը:

1970ական թուականներուն նորէն մկան տպարանի նիւթական դժուարութիւնները: Միաբանութիւնը պայքարեցաւ մեծ զոհողութիւններով յառաջ տանելու համար տպարանի գործունէութիւնը: Անհրաժեշտ էր արդիականացնել:

Այս հարցին լուծում տալու համար գնուեցան գունաւոր օֆսեթ մեքենաներ: Բայց ժամանակներու սրընթաց սլացքը յարափոփոխ հորձանքի պտոյտներ կը ստեղծէր եւ մրցունակութեան աշրաժէշտութիւնը մեծածախս վերազինումներ կը պահնջէր:

Համակարգիչի զարգացումով եւ տպագրական աշխատանքներու կազմակերպման աշխարհ մուտքով բազմաթիւ տպարաններ ստիպուեցան փակել իրենց գործունէութիւնը: Նոյնպէս եւս Միսիթարեան տպարանը նիւթական ծանր վնասներէ զերծ մնալու համար, 1998ի վերջաւորութեան՝ փառաւոր անցեալէ մը վերջիկեց իր գոյները:

Միակ մխիթարական եւ յուսագրող իրողութիւնն այն էր, որ այլեւս որեւէ աշխատութիւն հրատարակութեան պատրաստե-

լու համար անհրաժեշտ չէին մեծածաւալ գործիքներու եւ տարբեր մասնագետներու համադրուած աշխատանքը, այլ գիտարուեստի տրամադրած նորարար գործիքներ բաւական էին կազմակերպելու համար էջադրումի, սրբագրութեան եւ գեղագարդարման գործերը, մնացեալ աշխատանքները վստահելով ունեէտ տպարանի, անկախ լեզուէ ու տառերէ:

Հ. ՊՕՂՈՍ ՎՐԴ. ԳՈՃԱՆԵԱՆ

Sommario

BREVE ACCENNO ALLA STORIA DELLA STAMPERIA MECHITARISTA DI VIENNA

P. PAOLO KODJANIAN

Nel 1773 un piccolo gruppo di monaci mechitaristi lasciano il monastero di San Lazzaro e si stabiliscono a Trieste, città che a quell'epoca faceva parte dell'Impero austro-ungarico.

Ben presto, nel 1776, organizzano la stamperia e, ricevuti i permessi dall'Imperatrice Maria Teresa, stampano il primo libro in armeno dedicato alla Vergine Maria.

Questa stamperia cronologicamente precede quella del monastero di San Lazzaro, che sarà avviata nel 1789.

A causa delle guerre contro i francesi, i monaci di Trieste sono costretti a lasciare tutto e a rifugiarsi a Vienna nel 1810. Una volta stabiliti in un convento disabitato di cappuccini, riescono ad ottenere dall'Imperatore Francesco I il permesso di stampare in lingue occidentali e orientali. Così, nel 1812, con sei operai e due presse da stampa di legno vengono prodotti due testi: uno in armeno dedicato alla Vergine e l'altro un libro scientifico riguardo i cavalli, in lingua tedesca.

Nel 1814, in occasione del "Congresso di Vienna", viene stampata una guida della città di Vienna, con un elenco di tutti i nominativi ed indirizzi delle personalità di spicco sia austriache che straniere.

Nel 1818 si da inizio alla stampa poliglotta con il primo dizionario serbo-tedesco-latino. Si stamperà in francese, bulgaro, ungherese, ecc.

Nel 1824 vengono stampati libri liturgici in latino (messale, breviario), con uno speciale permesso per tutto il territorio austriaco.

Nel 1835 la stamperia Mechitarista di Vienna aveva quindici presse di legno e contava 80 dipendenti.

Nel 1838 si modernizza la stamperia, con l'acquisto di presse di ferro e l'organizzazione di una fonderia tipografica propria, che darà la possibilità di stampare in 50 lingue.

Nel 1841 viene acquistata una pressa ad alta velocità, per cui, nel 1849, il governo sovvenziona la stampa delle banconote ungheresi, eseguita ad alta precisione, sotto la stretta sorveglianza dell'Abate stesso.


Nel 1851 viene eseguita la stampa del dizionario giapponese-tedesco. Un capolavoro di alta qualità.

Nel 1855 si passa alle presse a vapore.

Purtroppo le guerre del 1870, della prima e seconda guerra mondiale indebolirono molto in diverse tempi, con rispettive riprese.

Nel 1970 si comprano macchine di stampa offset, una bicromatica e un'altra quadricromatica, e la tipografia continua a funzionare con 20 dipendenti.

A causa della necessità di tenere il passo con le innovazioni, specialmente dovute all'utilizzo delle tecnologie moderne e dell'informatica, non potendone affrontare le spese e per non rischiare un collasso economico, nel 1998 si decide di chiudere l'attività della tipografia.



ԳԻՒՐՔ ՍԱՂՄՈՍՍՅ ԴԱՍԻԹԻ, ՅՆՎԻԱՆԵԼԿԱ ՎՐԴ. ԶՈՒՂՋԵԳԻ,
Սպահան 1644